

## ՈՒՍՈՒՑԻՉԻՆ

### «ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՏՐԱԿ»ՆԵՐՈՒՆ ԱՌԻԹՈՎ

Աշխատանքի անհրաժեշտ գործիքներ՝ Աշխատանքի չորս յաջորդական Տետրակներ կողման ամբողջացնելու «ՀԱՅՐԵՆԻ ԱՎՐԻՒՐ» ընթերցարանները։ Անոնց ձգտումը՝ լեզուի կենդանի ուսուցումն է միշտ, սակայն իբր նիւթ կամ մարզ ունենալով քերականակորինը, մարզով չեր կրնար ներառութիւն դասագիրքերուն մէջ - առանց զանոնք տարապայմանորեն խճողնելու։

Այս «Տետրակ»ներէն իրաքանչիւրի մուտքին կարծէ, կը հաւատանք, շեշտել ամբողջ շարք հիմնող քանի մը սկզբունքներ։

1. Քերականական նիւթի եւ մերութի օգտագործում լեզուի ուսուցման համար - այս էր ու կը մնայ քերականութեան կոչումին մեր պատկերացումը՝ Միջնակարգ-Երկրորդականի դասարաններն ի վեր։ Ջերականութիւնը՝ իբր լեզուարանական-տեսական կրթանք՝ լրիւ դրու կը ձգուի այս սահմաններէն։ Բացառումին դրդապատճառները մանկավարժական են, իրական-գործնական։ Կրրական քարձրագոյն հիմնարկի յատուկ նիւթեր ու մերու անյարիր են 12-15 տարեկան պատանի-պատանուիններու և մտակառոյցին ու շահագրգուրիններուն, եւ կարիքներուն ու քացերուն։ Յատկապէս Միջնակարգի երեր-չորս կարգերուն ու անոնց խճողնեալ դասացուցակներուն մէջ, պարտինը ի գործ դնել բոլոր միջոցները՝ կարելի անբերիութեամբ կիրառական հայերէն սորվեցնելու համար - լեզուն ճիշդ գրել, լեզուն ճիշդ կարդապարտասաննել, նաև -մինչեւ իսկ- ճիշդ խօսիլ... Մեր ուսուցիչներուն յաւ ծանօթ պայմաններուն մէջ, ու Սփիտքի մինչեւ «լրիւ հայախոս» գօտինները ներառեալ, այս առաջնահերթութիւններէն անդին ամէն գիտելիք, ամէն նիւթ, ուզուի կամ ոչ, պերճանք է։

2. Ուրեմն, Աշխատանքի Տետրակներով ջանացած ենք քերականութեան նիւթը տալ խիստ ու զուտած՝ իբր ուղեցոյց վարժութիւններու, որոնք կը գրաւեն կարեւոր մասը, դասաւորուած էջն իսկ վրայ կատարուելու յարմարութեամբ։ Կարիք չունինք բնորոշնելու վարժութիւններուն ու տեսակները, արդէն առաջին ուշադիր ակնարկով մը՝ մեր գործակից-ուսուցիչները պիտի նկատեն, որ անոնք ունին «կառուցային» ներշնչում, կը միտին լեզուամտածողական ամբողջներու ընկալման կամ ստեղծման գործարկումով, հեռու տեսական ախտորժակներէ։ Ժամանակ խնայելու մտքով, պատրաստուած են ու տրամադրելի՝ «առարկայական» տիպի զարժութիւններու պատասխանները։ Նոյն նպատակին կը ծառայէ ներդիր պրակը՝ 8 պատրաստ «զրաւոր»ներով (ստուգում կամ դասարանային աշխատանք)։

Հոս երախտագիտութեամբ կը նշենք, որ «Տետրակ»ներու նիւթի թէ վարժութիւններու ձեռադրման մէջ (ինչպէս օրին՝ «Հայրենի Աղրիւր»ներու մշակումին), խորհրդառաւութիւնն ու քարեկանական քաջալերանը վայելած ենք վաստակաւոր պաշտօնակիցներու, մասնաւորապէս Գեղրգ Գանտահարեանի, Լուսին Մալիքեանի և Ծաղիկ Ակրտիչեանի։ (Տար Արևի կողմ Ընդու)

3. Ըերականութեան Ծիրի աւանդնան մէջ, իբր լեզուամտածողութեան կադապար-ստորոգորիմներ, ոչ-անտեսելի տեղ ունին խօսքի մասերը կամ բառի տեսակները: Անոնց ներկայացումը կը մնայ կարեւոր, նոյնիսկ եթէ, ինչպէս մեր հեռանկարին մէջ, քերականութեան բուն բիրախը լեզուի ճիշդ գործարկումն է: Ու մէկէ աւելի պատճառներ ունինք հոս՝ այդ ներկայացման համար, արեւելահայ (եւ գրաբարեան) համակարգին փոխարէն, պահպանելու խօսքի մասերու արեւմտահայ աւանդական դասակարգումը.-

- Գոյական (անուն).
- Բայ.
- Դերանումներ՝ անձնական, յարաքերական, ցուցական, ստացական, հարցական, անորոշ.
- Ածականներ՝ որակական, ցուցական, թուական, հարցական, անորոշ.
- Ապա յաջորդաբար՝ Մակրայ. Շաղկապ. Կապ. Չայնարկութիւն. Յօդ:

#### 4. Շատ ամփոփ՝ հոս կը բունք այս նախընտրութեան պատճառները.-

- Աւելի քան հարիրամեակէ մը իվեր արեւմտահայ մանկավարժներու կողմէ մշակուած՝ այս դասակարգումը, սկսած Պոլիսէն՝ փոքր տարբերակումներով շարունակած է ու կը շարունակէ ճանաչում գտնել Սփիհորի տարածքին:

- Այս դասակարգումը, բաւական տարբեր՝ դասական լեզուներու (հին յունարէն, լատիներէն, գրաբար) որդեգրածէն, աւելի հաշտ է ժամանակակից լեզուամտածողութեան հետ. նաև շատ անհի մատչելի՝ մանկա-պատանեկան մտակառույցներուն:

- Արդէն օրին ներշնչուած՝ մշակութային «բաց» համակարգի տէր արեւմտեան լեզուներու բնորդներէն, արեւմտահայերէնը այսօր կը շարունակէ գոյակցիլ նոյն այդ ճիշդի լեզուներուն հետ (անզլերէն, ֆրանսերէն...): Երբեմն եռալեզու, նոյնիսկ բառալեզու կրրական կացութիւններու մէջ, հայերէնի եւ միս լեզուներու քերականական համակարգերու նոյնութիւնը զգալի թերեւացում է արեւմտահայ մանուկին ու պատանիին համար, մինչ դասական համակարգը շփորումի եւ տրամարանական մտակառույցներու խախտումի պիտի առաջնորդէր:

- Ճիշդ է, արեւելահայերէնը կը հետեւի դասական լեզուներուն, ուրեմն նաև գրաբարին (այլ հարց՝ պատմականօրէն ուսւերէնի միջնորդումով...): Ամէն պարագայի, եւ որքան ալ բաղաձի ըլլայ հայերէնի զոյգ ճիշդերուն մերձնցումը այս մարզին ինչպէս այլ մարզերու մէջ,- առնուազն մանկավարժական տեսանկիւն՝ անընդունելի է արեւմտահայ քերականութեան ենթարկումը ձեւարանական այդպիսի կադապարներու: Լաւ պիտի ըլլար՝ մեր կրրական պատասխանատուները աւելի ճօտէն բննին արեւելահայերէն քերականական համակարգի նորամուտ ու մերենական այս կիրարկումը արեւմտահայ կրրական համակարգէն ներս, դիրքորոշութիւն անոր հանդէպ: Առանց մանրամասնելու՝ ճշդենք. կ'ակնարկենք «Գոյական անուն», «Ածական անուն», «Թուական անուն» եզրերու ստեղծած շփորին, ապա միս ածականներու (ցուցական, անորոշ, հարցական...) ընկալման իբր «դերանուն»՝ իսկական դերանուններու կողքին, իբր ստեղծած երկրորդ աստիճանի շփորով: Եւ այսպէս՝ շարունակաբար...:

\* \* \*

Քերականութեան կրրանքի ծառայական, օգտակար համգամանքին այս շեշտումը, անտարբեր՝ լեզուարանական-տեսական դիրքորոշումներու բաշրջութիւն, կը ձգտի միջոցներու առաւելագոյն կեղունացումի, եւ լեզուամտածողական կենդանի գործարկումով՝ արեւմտահայ աշակերտը հասցնելու մայրենի լեզուի լաւագոյն տիրապետումի մը:

## ՄԻՋԱՎԱՐԳԻ «ՀԱՅՐԵՆԻ ԱՂԲԻՒՐ» ԸՆՔ

# ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՏՐԱԿ 1

(«ԳՐԱՓՈՐ»Ի ՈՒԹ ՀԱՐՑԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՄԲՈՂՋ ՏԱՐՈՒԱՆ ՀԱՄԱՐ)

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՔԻՄՔԵՆԵՐՆ - ՄԱՅՈ ԳԱԼԵՎԵՆԵՐՆ-ՔԻՄՔԵՆԵՐՆ

### ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1.	Բառագիտութիւն	- 1	էջ	2
2.	Բառագիտութիւն	- 2		4
3.	Բառակազմութիւն	- 1		8
4.	Բառակազմութիւն	- 2		10
5.	Գոյական	- 1		13
6.	Գոյական	- 2		17
7.	Գոյականի նոր Պաշտօններ (Ստորոգելի, եւ Տեղի-ժամանակի լրացումներ)			22
8.	Անձնական Ղերանուն			26
9.	Յարաբերական Ղերանուն			31
-	Գրաւոր Ստորագումի հարցարաններ՝ Թիւ 1-ն Թիւ 8 (Ներդիր պրակ)			33-48
10.	Որակական Ածական			50
11.	Թուական Ածական			54
12.	Ցուցական Ածական - Որոշիչ/ Անորոշ Յօդ - Ստացական Յօդ			56
13.	Բայ - Սահմանական Եղանակի Ծանօթ Ժամանակներ			58
14.	Բայ - Սահմանականի նոր Ժամանակներ			64
15.	Բայ - Յրամայական Եղանակ			68
16.	Մակրայ			72
17.	Կապակցողներ - Կապ, Շաղկապ			75
18.	Նախադասութիւն			77

# 1

## ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ - 1

### *Ա - Բառ*

- Բառ կը կոչենք հնչիւններու կամ գիրերու ամէն խումբ, որ իմաստ մը ունի:
- Ընդհանրապէս ամէն գիր կը ներկայացնէ հնչիւն մը: Երբեմն, որոշ գիրեր բնաւ չեն հնչուիր. երբեմն ալ՝ մէկէ աւելի գիրեր միանալով կու տան մէկ հնչիւն:

### *Նկադիքներ.-*

- Հայերէնը ունի շուրջ 150 000 բառ: Անոնց ամբողջութիւնը կը կազմէ լեզուին բառամբերը, նոյնիսկ եթէ կարեւոր մաս մը բառեր հազուադապօրէն կը գործածուին:

#### **1. Ամէն տողի դէմ գրէ՝ քանի բառ կը պարունակէ.-**

- Պիտի պաղի՝ հիւանդանայ,- զանգատեցաւ մայրը: .....
- Բան չ'ըլլար,- հանգստացուցի ես,- ամոնց արիւնը տաք է, արեւը ջերմ: .....
- Արդիօք ո՞ւր եմ, ի՞նչ կ'ընեմ: .....
- Երբա՛մ ստուգելու: .....
- Շամքայ ելայ դէպի դրացիններուն պարտէզը, որ տղաքը պիտի հաւաքուին: .....

#### **2. Վարը տրուած նախադասութեան ամէն մէկ բառին դէմ գրէ, թէ՝**

ա. քանի՞ գիրէ բաղկացած է,                   թ. բարձրածայն արտասանուած՝ քանի՞ հնչիւն կը պարունակէ.-  
Շամքայ ելայ դէպի դրացիններուն պարտէզը:

Գիր	ՀՆՉԻՒՆ
ճամբայ	.....
ելայ	.....
դէպի	.....
դրացիններուն	.....
պարտէզը	.....

գ. Հոս գրէ՝ բառերը, որոնց մէջ գիրերը լսուող հնչիւններուն հաւասար են. այնքան գիր՝ որքան հնչիւն. .... (2 բառ)

դ. Անհաւասար զիր եւ հնչին ունեցող բառերէն՝

- Հոս քով-քովի զրէ անոնք՝ որոնք իրենց մեջ շնչուող զիր ունին. ընդգծէ այդ զիրը.-

..... (2 բառ)

- Իսկ հոս զրէ անոնք, որոնց մեջ երկու զիր միացած՝ նոր հնչին մը կը հանեմ.-

..... (1 բառ)

## Բ - Վանկ

- Ամէն բառ կարտասանուի մէկ, երկու կամ աւելի անգամներով; Մէկ անգամով՝ արտասանուող հնչիններ կը կազմեն վանկ մը: Վանկ մը կունենայ միայն մէկ ծայնաւոր:

- Եթե տողադարձ կը բնիս, պէտք է «կտրես» ըստ վանկերու բաժանումին: Բաժնող գծիկը՝ ենթամնայի գծիկն է:

- Վանկերու բաժանման ընդհանուր կանոնները պարզ են. զանոնք կրնաս հանել թիւ 4 վարժութեան օրինակներէն:

- Տողադարձին անմիջապէս նախորդող եւ յաջորդող վանկերը կը գրուին ճիշդ ինչպէս կարտասանուին. կը գրուին մինչ այդ շգրուող -ը-երը:

### 3 . Տողադարձի վերաբաղ.-

Բարձրածայն արտասանէ հետեւեալ բառերը, ամէն մէկը զրէ տրուած օրինակին ձեւով, եւ քովի փակազիծին մեջ աւելցուի «քանի՛ անգամով» արտասանուիլը, այսինքն բանի՛ վանկ ըլլալը.-

ա. օրինակ՝ կե-ուա-սե-նի (4)

դատաւար	( )	խոհանոց	( )
հոս	( )	պատահեցու	( )
մօսեցուցի	( )	արեւը	( )

բ. օրինակներ՝ ամ-համ-դարդ-ներ (4), կըդ-րել (2), գը-լու-խըս (3)

փորձանքներ	( )	շրբունքները	( )
հանգստացուց	( )	որկրամոլ	( )

գ. օրինակներ.- շար-քը-սամ (3), ըս-պա-սել (3), ժա-մադ-րու-քնամ (5)

սեղմուած	( )	ստուգել	( )
հոսուրտալ	( )	զգուշաբիւն	( )
համրարտիլ	( )	հանդարտուրեամբ	( )

- Յիշենք տողադարձի օրէնքները.-

ա. Եթէ ծայնաւարներու միջեւ մէկ բաղաձայն ունինք, զայն կ'անցընենք՝ .....

բ. Եթէ երկու բաղաձայն ունինք՝ .....

գ. Եթէ երեք բաղաձայն ունինք՝ .....

#### **4. Սրբագրէ սխալ տողադարձուած բառերը աջի լուսանցքին մէջ գրելով ճիշդ ձևերը.-**

Տասը բռպէ չէր ամցած՝ տղաս ու Հանցը խոհանոց մտան: Տղոս վրայ ակնարկ մը՝ Եւ հասկցայ, որ դժբախտութին մը պատահած էր: Դէմքն ու վրայ-զլուխը հող էր Եւ քրտինք. վարի շրբունքը կը գողար, ու շապիկին մէկ թերը շկար: Երէ զիրուկ, կլոր ծնօտը սեղմած շրլար այդքան ամուր, անպայման պիտի լար:

#### **ՀԱՏՈՒՎԾ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ**

##### **- Կանոններ, Աշումներ.-**

- -ուան վերջաւորարիւնները միշտ -ն-ով: Չարբուան, օրուան, կնկան: Երբեք՝ շարբուայ...
- Անձեւններէն, դոնէն. բացառական հոլովը՝ միշտ -է-ով:

- ♦ Չարբուան մը ան ճրեւներէն ետք, անամպ երկինքին վրայ կը շողայ արենք:
- ♦ Երէ զիշերը լուորեան մէջ ունկնողես, թերեւս լսես վեր խուժող աւիշին աղմուկը:
- ♦ «Պիտի պաղի՝ հիւանդանայ: Հայրն ես, բան մը չըմե՞ն:»
- ♦ Դեռ դուռէն դուրս չէի ելած, երբ տղաս Եւ Հանցը հետալով ներս ինկան:

## **2**

### **ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ - 2**

#### **Հոմանիշ և Հականիշ**

- Նոյն կամ մօտիկ իմաստ ունեցող բառեր կը կոչուին հոմանիշներ:
- Մօտաւորապէս իրարու հակառակ իմաստ ունեցող բառեր կը կոչուին հականիշներ:

#### **1. Յիշէ կամ գոյի՛ր Եւ դէմք գրէ՛ շնորհիր բառին հոմանիշը, որ դասին մէջ գործածուած էր.-**

ա. Այս իրիկուն Եւ վաղը՝ Հանցին ուստեղիք շկայ: .....

բ. Տղոս վրայ Ասյուածք մը ձգելով՝ հասկցայ, որ առսկալի բան մը պատահած էր:

գ. Հանդարդուցի տղաս, Եւ դրկեցի լուացուելու: .....

դ. Մեր շան սիրով դրիմուր էր: .....

**2. Գիծ-սլաքով հոմանիշները միացուր իրարու.-**

լուս	կոյի
աւազակուրին	ծնօտ
բազարել	առաղջանալ
ոզորկ	գողուրին
վէճ	անխօս
կզակ	զանգատիլ
բռնժուիլ	արկած
փարձանք	սահուն

**3. Գիծ-սլաքով ամէն մէկ բառ միացուր իրեն հոմանիշ ասոյթին.-**

թայեր	
մեկնիլ	ետեւէն իյնալ
եետեւիլ	գործ ունենալ
մտնել	ճամրայ ելել
զրադիլ	ներս իյնալ

**Ածականներ**

սարսափահար	աչքը ծակ
ազահ	կրակ ու բաց
անհանդարտ	տաքսիրտ
խանդավառ	լեղին փրքած

- Ամէն մէկ ասոյթը կը գործածեմ բերանացի նախադասութեան մը մէջ:

**4. Հոս տրուած ածականներէն (մէկ բառ, կամ մէկէ աւելի բառերով ասոյթ) ընտրէ՛ այն՝ որ սեւ գիրերով բառին հականիշն է, և գրէ՛ վարը՝ նախադասութեան բով.-**

- Ժիպակամ - կուրզուին - մկահոգ - անկնաս - աչքը կուշպ - ինքնակապահ

ա. Հասկցայ, որ շարադէտ բան մը պատահած էր: .....

բ. Մօրք դրական պատասխանէն՝ տղաս շատ ուրախացատ: .....

գ. Չեի գիտեր, որ այսքան հանդարտ մանչ մը ունիս: .....

դ. Պկտիկը զլուխը շարժեց կասկածոտ: .....

ե. Անհոգ՝ ուղղանցայ դեպի տղոց խաղախայրը: .....

զ. Բաւական չտես մարդ կերեւի. ինչպիսի՞ կեանք ունեցած է արդեօր: .....

**5. Հարցում մը ըրէ սեւ գիրերով տրուած բառին վրայ, եւ տուր ժխտական պատասխան՝ գործածելով հականիշ մը.-**

*Օրինակ. - Փողոց ելած մանջուկին մայրը անդարրեր է:*

**- Մանջուկին մայրը անդարրեն ՞ է:**

**- Աչ, մանջուկին մայրը անդարրեր չէ, <sup>ուշադիր</sup> է:**

**ա. Կնոպատենիին տակ հաւաքուած տղաքը անշարժ ու դժգոհ էին:**

.....  
.....

**բ. Հանցը ուրախ դէմք ուներ:**

.....  
.....

**գ. Մանջուկին բոնած զետնախնձորը եփած էր:**

.....  
.....

**դ. Հանցը իրիկունը կուշտ քնացաւ:**

.....  
.....

**ե. Գիշերը, երբ պապան արքնցաւ, անհոգ կ'երևէր:**

.....  
.....

**զ. Վերջին տեսարանին մեջ, կը տեսնենք, որ մանջուկը կարծր սիրտ ունի:**

.....  
.....

## **6. Հոմանիշ՝ Հականիշ՝**

**- Բնդգծէ ամէն մէկ շարքի 1, 2, 3 բուազրուած բառերէն այն մէկը, որ՝**  
**. իր իմաստով կը կապուի սկիզբի զիսազիր տրուած բառին,**  
**. եւ ճշդէ՝ կը կապուի իրը ի՞նչ.- հոմանիշ՝ (դէմը գրէ՝ ՀՈՍ)… հականիշ՝ (գրէ՝ ՀԱԿ).-**

*Օրինակ՝ ԱՏՈՒԳԵԼ - 1. պատժել* .....

*2. ժշդել* ..... *ՀՈՍ.* .....

*3. զրանել* .....

**ա. ԱՄԲԱՐԵԼ -**

1. քարեփոխել .....

2. մնդադրել .....

3. հաւաքնել .....

<b>բ. ԳՈՐԾՎԱԾՔ</b>	1. անտարքեր .....
	2. բազմագրադ .....
	3. եպած .....
<b>գ. ԱԶԴԱՐԱՐՈՒԹԻՒՆ</b>	1. խորիրդակցութիւն .....
	2. նախազգուշացում .....
	3. տպատրութիւն .....
<b>դ. ԽՈՌՎԵԼ</b>	1. տապկուիլ .....
	2. հաշտուիլ .....
	3. ծածկուիլ .....

## ՀԱՏՈՒԱՅ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

### - Կանոններ, Աշումներ -

- Ըրբութ, ուոր, անցը, խօսք...՝ թ-ով: Այս -ք վերջատրութիւնը հիմ հայերէնէն մնացած յոգնակիի մասնիկ է, որ բարդ բառ շինուած պահում լսնախ «կիյլնայ»: Ուրեմն «ինկող» զ/թ հնչինը գրեթէ միշտ -ք- մը կ'ըլլայ - այդ հիմ յոգնակիի մասնիկը:
- Սինծդիկ, եթէ զ ունինք, արմագին մաս է և չինար. վտանգ + վտանգել, գորգ + գորգավաճառ:
- Բայրական վերջատրութիւններ՝ զիրցեր եր, կը բարձիւր, չեն սպաններ...
- Եր / -եր վերջատրութիւններու ուղղագրութիւնը սպուզնու արևաց ձեւ մը մորով խոնարհել՝ Շեի սպաններ, չեիր սպաններ, չեր սպաններ... Առաջին մասը՝ չեր, փոփոխական է դէմք դէմք, ուրեմն + ե-ով երկրորդ մասը՝ սպաններ, անփոփոխ կը մնայ + ուրեմն՝ ե-ով:
- Երկրորդ օրինակ՝ եթէ շրաշուեր: Խոնարհէ՝ Եթէ շրաշուի, եթէ շրաշուեր, եթէ շրաշուէր ... Գ. դէմքը, շրաշուեր, կերենի իբր դէմք դէմք փոփոխութ վերջատրութիւն ձեւ մը ուրեմն՝ + ե-ով:
- Որոշեցին Հանցը պատժել իր որկրամուտիւնան համար: Արդէն անպիտանը շատ զիրցեր եր:
- Պապային սիրտը կը բարձիւր, ոտքերը կը դոդային:
- «Գողերը կիները չեն սպաններ, դո՞ւն զնա նայելու», պիտի ըսեր, եթէ շրաշուեր:
- Նրանցը ի լոյսին կոճակը դարձուց, եւ ուղղուեցաւ խոհանոց:
- Աշք մօտեցուց դրան ճեղքին: Տղան, շրբունքը մօտեցուցած շան ականջին, գորովալի խօսքեր կը փափսար անար:

# 3

## ԲԱՐԱԿԱԶՄՈՒԹԻՒՆ - 1

### Արմատ

- Արմատը բառի մը միջուկն է, անոր հիմնական իմաստայի մասը: Ան երբեմն կը գործածուի միայն բառերու կազմին մէջ (ինչպէս մա- արմատը մսիլ բային մէջ), երբեմն ալ՝ նաև առանձին (ինչպէս տոն՝ ան-տոն ածականին մէջ):
- Արմատը կրնայ կրել գրուելու ճեփի փոփոխութիւններ. կ'ըսենք՝ կը սղուի կամ կը ինչափոխուի:

1. Գտի՞ր և ամէն մէկում քով գրէ արմատը կամ արմատները (եթէ գիրեր փոփոխուած-սղուած են, դում գրէ նախնական ձևով):  
- Կրնա՞ս եզրակացնել բառին իմաստը (գրէ դէմք).-

- ա. աղմկալի .....  
 բ. դիմաւորել .....  
 շ. դնշիկ .....  
 դ. անօգնական .....  
 ե. անասուն .....  
 զ. գրառատ .....  
 է. անձար .....  
 ը. խմամակալ .....

2. Ամէն բառի սեւ գիրերով տրուած արմատին քով ճշդէ՝ առանձին գործածութիւմ ունեցո՞ղ դ բառ է, թէ՝ միայն կը ծառայէ «աւելի մեծ բառեր» կազմելու (գրէ «ԱՌԱՎԵՐՆ» կամ «ՌՉ»). յետոյ այդ արմատով գտի՞ր երկու նոր բառեր.-

- |                      |         |         |
|----------------------|---------|---------|
| ա. գրական .....      | 1. .... | 2. .... |
| բ. գիտութիւն .....   | 1. .... | 2. .... |
| շ. հիւրասիրել .....  | 1. .... | 2. .... |
| դ. հրացան .....      | 1. .... | 2. .... |
| ե. խոստում .....     | 1. .... | 2. .... |
| զ. բարեկամարար ..... | 1. .... | 2. .... |
| է. անշնչացնել .....  | 1. .... | 2. .... |
| ը. նորածին .....     | 1. .... | 2. .... |

### **3. Ամէն տողի վերջը՝ գրէ արմատը, որ կը կրկնուի բոլոր բառերուն մէջ.-**

- ա. վիճարանուրին - բանավէճ - վիճելի .....  
 բ. նորածին - ծննդաբերութին - ծնողական .....  
 զ. անասուն - ճարտասան - ասմունք .....  
 դ. աշազուրկ - սեւաչեայ - ծակաչը .....  
 ե. արարած - յայտարարութին - արարիչ .....

### **4. Ամէն տողի վրայ՝ ջնջէ չորս բառերէն այն մէկը, որուն արմատը (կամ արմատներէն մէկը) չի նոյնանար միւս երեքին հետ - հակառակ որոշ նմանութիւններու: Եթէ պէտք ըլլայ՝ բառարան նայ,-**

- ա. ոտնագնդակ - եռոտանի - որոտում - ոտանառը  
 բ. արժանիք - մեծարժէք - շարժական - անարժան  
 զ. ծխախոտ - ցեխոտ - խոտակեր - ծովախոտ  
 դ. մսիլ - մսավաճառ - մսկոտ - մսուր  
 ե. քարանձառ - անձնական - վեհանձն - անձնաորութին

## **ՀԱՏՈՒԱԾ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ**

### **- Կանոններ, եղուաններ.-**

- Դեմք, զեր, մէջ՝ է.-ով: Դեմք → դիմաւորել, զեր → զիրնալ, մէջ → միջակ: Արմատ մը գրեթէ միշտ է.-ով կը գրուի, եթէ իրմով կազմուած բառերու մէջ -ի- բուսած է:
- Ժողվել՝ -վ-ով (որովհենդեւ բառը նախապէս եղած է ժողովել):
- Կու զար, կու տար, կու լար՝ երեք բայեր, որոնք կը -ի փոխարէն ունին կու: Որեմն ուշադիր՝ յգրենք կ' (ինչպէս որ պիտի գրէիմք կ'ուտէր, կ'ուգէր ...)

- ♦ Դուրս կարկուտ կու զար, արար-աշխարհ իրար խառնուեր էր:
- ♦ Հօրս թերած շան ճազր խղճալի վիճակ ուն էր. բրջուած, դրւնչը սառած: Պատիկ ճայնով մը կու լար, կը հառաջէր եւ կը դողդղար:
- ♦ Չամրարը բիշ մը մեծցաւ, զիրցաւ: Երբ դաշտէն տան կու զայի, զիս կը դիմաւոր էր. կը փարքուէր ոտքերուս, եւ թերկրանքէն կը ցատկուտ էր:
- ♦ Երբ կու զար աշունը՝ յորդ անձրեւներով, Չամրարը եւ ես հորբերը կը ժողվեինք մեծ քարայրի մը մէջ:

# 4

## ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹԻՒՆ - 2

### *Ա - Բարդ բառ*

- Արդէն գիտենք, որ երկու արմատներու միացումով կազմուած բառը կը կոչուի բարդ բառ:
- Բարդ բառին երկու արմատները կրնան իրարու կցուած ըլլալ
- ա.- առանց յօդակապի (ծովափ),  
թ.- ա- յօդակապով (մանկապարտեզ),  
զ.- ի + ա → և ձեւով (զարի + ա + ջուր → զարեջուր),  
դ.- ու, զ, ի, ըստ յօդակապերով (տակնուվրայ, հետզիետէ, զարիվեր, օրրստորէ):

**1. Գեմը գրէ ամէն մէկում արմատ-բառերը, և ճշդէ՝ անոնք ինչպէ՞ս միացած են (գրէ՝ ԱԽՎԴԱԿԻ, կամ «Ա» ՅՕԴԱԿԱՊՈՎ):**

**Այսպէս՝**

տանտեր.- ..... պոմ ..... եւ ..... պէր ..... միացած է ..... ուղղակի .....;

ա. լուսատոդ.-	եւ	միացած է	.....
թ. կարգադրութիւն	եւ	միացած է	.....
զ. ջրաման	եւ	միացած է	.....
դ. իրարանցում	եւ	միացած է	.....
ե. հետաքրքիր	եւ	միացած է	.....
զ. զրատառ	եւ	միացած է	.....
է. սրբնաց	եւ	միացած է	.....

**2. Նեմը գրէ ամէն մէկում արմատ-բառերը, և ճշդէ ո՞րն է զանոնք միացնող յօդակապը.-**

ա. բարեսիրտ	եւ	միացած է	.....
թ. հեղեհանգիստ	եւ	միացած է	.....
զ. տարեղարձ	եւ	միացած է	.....
դ. հետզիետէ	եւ	միացած է	.....
ե. զարեջաց	եւ	միացած է	.....
զ. ելիևջ	եւ	միացած է	.....

է. կրակութօց	-	եւ	միացած է՝	.....
բ. օրբստորէ	-	եւ	միացած է՝	.....
թ. զայիվեր	-	եւ	միացած է՝	.....
ժ. լազուկոն	-	եւ	միացած է՝	.....

3. Տրուած ամէն մէկ բառի արմատներէն դատելով՝ ջանա հանել բառին իմաստը, եւ բառարանի մէջ ստուգիէ ետք՝ զայն գրէ՝ դէմք.-

- ա. բազմանկիւն.-
- բ. նոռտանի.-
- գ. լասարձակ.-
- դ. շրջանաւարտ.-
- ե. ամրոխավար.-
- զ. բատերասէր.-

## **թ - Ածանցաւոր բառ եւ ածանց-մասնիկ**

- Որոշ բառեր կազմուած են արմատէ եւ մասնիկէ մը: Մասնիկը արմատին կ'աւելցնէ նոր իմաստ մը: Այս մասնիկը առանձինը իմաստ ու գործածութիւն չունի. կը կոչուի ածանց-մասնիկ: Կազմուած բառը կը կոչուի ածանցաւոր բառ:  
Օրինակ՝ տ-կար, ծառ-աստան:
- Արմատէն առաջ դրուող ածանցը կը կոչենք նախածանց մասնիկ, արմատէն ետք դրուողը՝ վերջածանց: Այսպէս՝ տ- նախածանց մասնիկ է, իսկ -աստան՝ վերջածանց մասնիկ:

## **4. Շրջանակի մէջ առ հետեւեալ բառերուն արմատը. բովը գրէ՝ ածանց-մասնիկը.-**

- ա. ծառաստան
- բ. բրենի
- զ. տծեւ
- դ. իշուկ
- ե. անհանդարտ
- զ. վիրաւոր
- է. գիտացի
- ը. վերադարձ
- թ. հպարտորէն
- ժ. դժգոհ

**5. Ըերանացի բացատրէ՝ վերի վարժութեան ածանց-մասնիկներէն ամէն մէկը ի՞նչ խմաստ կը բերէ արմատին։ Ենույ ամէն մէկ մասնիկով կազմէ ածանցաւոր նոր բառ մը.-**

6. Ծրջանակի մէջ առ ամէն մէկ բարի արմատը (կամ արմատները). քովը զրէ ածանց-մասնիկ(ներ) նախածանց եւ վերջածանց: Յետոյ թերանացի տուր բարին իմաստը.-

- ա. անվարժութիւն .....  
 բ. կարգադրութիւն .....  
 գ. անպատճարեր .....  
 դ. հետաքրքրական .....  
 ե. անկարգապահութիւն .....  
 զ. անխոհեմութիւն .....

ՀԱՅՈՒԹԻՒՆ ՈՒԴՅԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

- Կանոնիկ, հյուսված-

- Եղբայր կը գրուի -որ-ով, յաղբանակ՝ -որ-ով (չփորձուիլ զրել խ-ով):
  - Զանազանել - Առանց՝ արմադ ունի -անց (անցը, անցնիլ). իսկ առանձին՝ արմադ ունի անձ-:
  - Յիշել - Դատնալ՝ -ոն, իսկ դարձա՛՛ -թձ-:
  - ◆ Եղբայրներս եւ գիտացիները, հեռուն կանգնած, մտրուկին մասին կը խօսէին:
  - ◆ Լեյլանը կօր վիզը դարձուց, եւ իրեղէն աշքերը պտտցուց բազմութեան վրայ:
  - ◆ Մեր բարեկամութիւնը զիս Լեյլանին խկական տէրը կը դարձնէր, բայց մեծ եղբայրներուս հպարտութիւնը չեր ներեր ընդունիլ իմ յաղբանակս:
  - ◆ Երեկոյ մը, դպրոցէն դառնալէ եսք, մէջս փափար մը արքնցան Լեյլանը ջորի տանելու առանձինն առանց օգնութեան: Նաեւ եղբայրներս կը մտածեի. շատ կը յոգմէին:

5

ԳՈՅԱԿԱՆ - 1

Ա - Գոյականներ

- Գյուղականը գոյութիւն ունեցող որեւէ բանի անունն է: Ան կ'անուանէ բոլոր անձերը (տղայ, տառչիչ), բոյսերը (վարդ, տանձենի), կենդանիները (Լեյլան, արջ), վայրերը (քաղաք, Շուշան), իրերը (արոտ, մատիտ), երեւոյթները կամ զաղափարները (հոտ, կեղծիք):
  - Կրնանք նաև ըսել, որ գյուղականները երկու տեսակ են՝ բանձրացական (նիւթական) կամ մոռագական:

1. Բնագծ գոյականները վարի նախադասութիւններում մէջ.-

- Ծերտելու բացատրեց, որ նև ճամբարդ նմ եւ բարկացած եմ, որ իմ ծի նեղութիւն կուտան:
  - Դեպի քարափի երրազու ատեն, լրտեսը զիս կը դիտէր. ան աշքերը չիեռացուց պայուսակէս:
  - Մընաձարը առաջին ձիւնեն ետք կը փակուի. ամրող ծմեռը մարդ չի կրնար ոտք դնել աշխարհէն մացցուած այդ անկիւնը: Պանինը՝ անտառապահը, իր շուներով հոն մինակ կը մնայ ձիւնին մէջ պատող եւ սննունդ փնտող արշերուն ու փարազներուն եետ:
  - Տղուն կեանքը միօրինակ եղած էր. բայց մտրուկը փոփոխութիւն մտցուց անոք մէջ:
  - Արմէն Գարօն ոստիկանին խաւ, որ Կիպրոսէն կուգայ եւ Յունաստան կ'նորայ:

**2. Վարի վեց սիւնակներուն տակ ընդօրինակէ՝ վարժութիւն 1ի գոյականները՝ զանոնք դասաւորելով ըստ իմաստի (նայած թէ ինչի՞ անուն են): Կրկնուող գոյականները դի՛ք մէկ անգամ:**  
**Նկատի ա՛ն նաև յատուկ անուն-գոյականներուն:**

## 1. Անձի անուններ

THE BOSTONIAN

### 2. Ennahdha wins 16.5%

.....  
.....  
.....  
.....  
.....

3. Skew infinitesimals

.....  
.....  
.....  
.....  
.....

4. Իրի անուններ

5. Տեսնուղ, լսուղ, հոտի, համի...

6. Գաղափար-անուններ

## Բ - Հասարակ և յակով գոյականներ

- Գոյական մը կ'ըլլայ հասարակ, եթէ կ'անուանէ իրենց տեսակին մէջ մեծ թիւվ գոյութիւն ունեցող բաններ (մարդ, երկիր): Կ'ըլլայ յատուկ, եթէ կ'անուանէ իր տեսակին մէջ միակ եղող բան մը (Արամ, Շինաստան):
- Յատուկ անուններու առաջին գիրը կը գրենք գլխագիր:

### Նկարներ.-

- Անձերու անուն-ճականունները, վայրերու եւն. տրուած մասնաւոր անունները, երկիրներու անունները՝ բայօթ ալ կը սկսին գլխագիրով: Այսպէս՝ Յովհաննես Յովհաննեսեան, Վան, Հայաստան:
- Շարքուան օքերուն և տարուան ամիսներուն անունները նոյնպէս նախընտրելի է սկսի գլխագիրով: Այսպէս՝ Երեքշարի, 6 Յունուար...
- Եթէ անձերու, վայր-երկիրներու եւն. անունները մէկն անդի բառերէ բաղկացած են, այդ բառերէն իրարանցիւր կը սկսի գլխագիրով: Այսպէս՝ Դրիգոր Նարեկացի, Ալիք Միեր, Երոպական Համայնք, Հայ Օգնութան Այսորին, Միացլալ Ազգերու Կազմակերպություն:

### 3. Ամէն պարբերութեան քով ընդօրինակէ՝ յատուկ-անուն գոյականները՝ սրբագրելով առաջին գիրը.-

ա. Մեր բաղաքիմ՝ պէյրուրի պողոտաններէն մէկը կը կաշուի արմենիա պողոտայ:

բ. Ընկերութիս՝ նանօրը կ'ապրի հարաւային ֆրամսայի գլխաւոր բաղաքիմ՝ մարտէյի մօտերը. իսկ զարմիկս՝ վարդանը վերադարձած է յը ծննդավայրը, այսինքն լիրանան:

գ. Երեկ դպրոցէն անցանք եւ հայ օգնութեան միուրեան կեղրոնք համդիպեցանք:

Ք. Հայ ժողովուրդի սուրբ գիրքերն են նարեկը, զրուած՝ զրիզոր նարեկացիի կողմէ, որ ապրած է վանայ լիճիմ մօտ, հայաստանի վասպուրական նահանգին մէջ:

Ա. Այսօր դաշնակցային պետութիւններ են ամերիկայի միացեալ նահանգները և քանատան: Նաև նորպական համայնքը կը պատրաստուի դաշնակցային պետութիւն դատնալու:

Ք. Դիցագնավեպի հերան է սաստիցի դատիրը, իսկ կարօն, սագօն եւ ֆարիատը վէպի հերոսներ են:

Է. Մեր քաղը կը գտնուի սխտնիի հիւախը. իսկ սխտնին կը գտնուի առարալիոյ հարաւ-արեւելքը:

Ք. Հին յոյները կը հասատային, թէ աստուածներ կ'ապրին յոնսաստանի հիւսիսը գտնուող ողիմառն իրան վրայ:

4. Մեր գիրերով տրուած հասարակ անում-գոյականները փոխարինեն՝ կամ ամբողջացուր յատուկ-անում գոյականով մը: Ուշադրութիւն գլխագիրներում.-

Ա. Խնքնաշարժը քեզ եւ ընկերոյ (.....) կը տանէր դէպի քաղաք (.....);

Բ. Նար նեղուցէն (.....) անցառ եւ մտաւ քաց ծով. նասապետը թիչ մը մտահոգ եր այս ծովուն (.....) վրայ փշող հովերով:

Գ. Դար ծանօթը եր այդ միութեան (.....). Կըսն, որ քաղաքի (.....) բնակիչներէն շատեր անդամ են անոր:

Դ. Ծանօր երգ է այդ երգը (.....). Առիբուած է ֆետայիի մը (.....);

Ե. Պատմութեան ուսուցիչը պատմեց այդ հերոսներու (.....) պատմութիւնը. անոր ընթացքին է որ զոհուած է հայոց սպարապետը (.....);

## Գ - Եզակի եւ յոգնակի գոյականներ

- Գոյականներու եզակին եւ յոգնակին ծանօր են մեզի: Եզակի գոյական մը յոգնակի կը դառնայ՝

- եր մասնիկի յաւելումով, երէ միավանկ է:

- ներ մասնիկի յաւելումով, երէ երկու կամ աւելի վանկ ունի:

- Որոշ առարկայ-գոյականներ չեն Խամրութիր: Ուրեմն անոնք հազուադէպօրէն կը վերածուին, կամ երբեք չեն վերածուիր յոգնակիի: Օրինակ՝ հսկողութիւն, ընթացք:

## **Նկարություններ -**

- Քանի մը միավանկ գոյականներ, յոգնակի վերածման պահուն, մէջտեղ կը հանեն իրենց եին արմատին - տառը. - լեռն → լեռն-եր, դուռն → դուռ-եր:
- Որոշ գոյականներ յոգնակի վերածման պահուն կներարկուին սղումի (դուռ → դուռներ) կամ ուղղագրական փոփոխություններու (ճամբար → ճամբաններ):
- Որոշ գոյականներ կը գործածուին երբեմն եին յոգնակի ձևով. նարյիկ, տղար:

## **5. Վերածէ յոգնակի (Պահէ՛ անփոփոխ որոշ բառեր, որոնք առհասարակ յոգնակի չունին).-**

- |               |             |
|---------------|-------------|
| - աչք         | - նաւակ     |
| - ծերունի     | - նաւավար   |
| - նարդ        | - լրտես     |
| - ակնքարք     | - նեղութիւն |
| - հսկողութիւն | - տղայ      |
| - դէմք        | - ընթացք    |
| - դուռ        | - ճամբար    |

## **6. Պատասխանէ՛ բերանացի.-**

- Նախորդ վարժութեան մէջ յոգնակի վերածած բառերեղ՝ Անդուրիւն, Խակողուրիւն, Ծննդացը.. հազուաղեազօրէն կը գործածուին յոգնակի բիւռվ. աւելի յաճախ կը մնան եղակի: Ի՞նչո՞ւ:
- ճամբար, դրայ բառերը յոգնակի վերածունով ի՞նչ ուղղագրական փոփոխութիւն կը կրեն:
- Չուռ, մարդ գոյականներու յոգնակինները ինչո՞վ դուրս կը մնան կանոնէն:

## **7. Բարդ բառերը յոգնակիին կ'առնեն -եր կամ -ներ՝ համաձայն հետեւեալ կանոններուն.**

- . Եթէ երկրորդ արմատը բազմավանկ է, ամրող բառը կ'առնէ -եր մասնիկը.
- . Եթէ երկրորդ արմատը միավանկ է, ամրող բառը կ'առնէ -եր մասնիկը (այս վերջին պարագային՝ կան կարեւոր բացառութիւններ, որ կը տեսնես աւելի ուշ):

- Սեւ զիրերով տրուած բարդ բառերը վերածէ յոգնակիի (Եթէ պէտք է՝ մնացեալ բառերն այլ).-

ա. Նաւահանգիստը որքա՞ն աղմուկ-իրարանցում կ'ըլլայ: .....

բ. Շերմակ շոգինաւը հոկայ ծովարօշումի կը նմանի: .....

գ. Նաւաստին գինետուն մը մտա. ոստիկանապետը հետեւեցաւ անոր: .....

դ. Նորէ՞ն բառախաղով կ'անցընես Ժամանակի: .....

ե. Օխոնափայտը ա՞ն եւ առաջ՝ դեպի լեռնագագաթը:

գ. Ի՞նչ գեղեցիկ ճարտարապետութիւն ունի մայրաքաղաքը:

## ՀԱՏՈՒԱԾ ՈԽՆԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

- Կանոններ, Աշումներ-

- Բարուսակիզրիմ՝ կ'ունենանք վ-, իսկ բառի մէջ, երկու ջայնաւորներու միջևն, ընդհանրապէս՝ -ի- Այսպէս՝ տեսել, հազիր... Բառի մէջ, բաղաձայնէ եղոք. -վ- հնջինը կրնայ նաև զրուիլ -ու-, ինչպէս՝ անուանի, նուազ:
- Բարուսակի -վ-երը թիշ եմ, եւ ունին իրենց բացապրութիւնը. -Նախավար, քաղաքավար, զառիվար՝ բարդ բառեր եմ, որոնց մէջի -վ-ն երկրորդ արմադրին սկիզբի զիրն է: Իսկ ժողվել, սորվիլ բառերուն մէջ կ'երեսին ժաղով, սովոր արմադրները:

♦ Հազիւ ծեր նախավարը եւ ես նախակ մտեր էինք, տեսայ, որ մարդը մեր ետեւեն կուգայ. զիս հսկողութեան տակ առած էր:

- ♦ Ես ծերունիին դարձայ եւ հարցուցի. «Այս անծանօքը ի՞նչ կ'ուզէ մեզմէ»:
- ♦ Նախավարը պատասխանեց. «Երկու-երեք դրո՛ւշ տուէք, եւ ծեզ հանգիստ կը ձգէ»:
- ♦ Ամբողջ ճամրու տեսադրութեան, լրտեսը զիս կը դիտեր. աշքերը չեր հեռացներ դէմքէս:
- ♦ ԱՅ կը հարցնէր ծերունիին, թէ ի՞նչ կ'ըսէի: Ծերուկը կը պատասխանէր, որ ֆրանսացի եմ եւ շատ նեղուած եմ, որ զիս կը հալածեն:

## 6

### ԳՈՅԱԿԱՆ - 2

#### Ա - Գոյականի հոլովակներ (Վերաբայ)

♦ Մնծարիւ գոյականներ կը հոլովուին կանոնաւոր, այսինքն՝

- սեռական-տրական. եզակի՝ ի(ն) եւ յոզնակի՝ ու(ն).

- բացառական՝ ի(ն).

- գործիական՝ ով:

Այսպէս՝

. Եզակի.- վտանգ, վտանգի(ն), վտանգէ(ն), վտանգով

. յոզնակի.- վտանգներ, վտանգներու(ն), վտանգներէ(ն), վտանգներով:

♦ Անցեալ տարուընէ գիտես, որ կան նաև անկանոն հոլովուող գոյականներ: Այսպէս՝

- օր, տարի (սեռ.-տրակ. եւ բացառկ.՝ -ուան, -ուբն, զործիականը՝ կանոնաւոր).
- զարուն, աշուն (զարնան, աշնան - մնացեալը՝ կանոնաւոր).
- ամառ, ձմեռ (ամրան կամ ամառուան, ձմրան կամ ձմեռուան - մնացեալը՝ կանոնաւոր).
- հայր, մայր, եղբայր (հօր, հօրմէ, հօրմով...).
- քոյր, կին (քրոջ, քրոջմէ, քրոջմով...)
- մարդ, հայ, տղայ (մարդու... - մնացեալը՝ կանոնաւոր).
- Խոտախիա, Շուրբիա (Խոտախոյ... - մնացեալը՝ կանոնաւոր).
- քաղաքավարութիւն (քաղաքավարութեան, քաղաքավարութենէ, քաղաքավարութեամբ).
- = Յոգինակիի մէջ բոլոր այս անկանոնները կը կանոնաւորուիմ, բացի մարդ եւ տղայ գոյականներէն, որոնք ունին երկու ծեւերն ալ.-
- . Մարդեր, մարդերու, մարդերէ, մարդերով, մարդիկ, մարդոց, մարդոցմէ, մարդոցմով:
- . Տղաներ, տղաներու, տղաներէ, տղաներով, տղաք, տղոց, տղոցմէ, տղոցմով:

**Յիշեալը.-**

- ԱԽՈՎԸ Է որոշ սեօական-տրականներ գրել՝ օրուայ, տարուայ, ամառուայ... Միշտ՝ օրուան, տարուան, ամառուան...

1. Աշդէ սեւ գիրերով տրուած գոյականներու հոլովը (միասին ըսէ՝ ուղղկ.-հայցկ. եւ սեռկ.-տրակ.)

ա. Ռատիկանապետը կը պահէր քաղաքավար երեւոյքը: .....

բ. Գարօն Կիպրոսէն Յունաստան կնրար, եւ Թուրքիոյ հողը կոխել չեր ուզեր:

գ. Այդ պահուն, լրտեր մօտեցաւ նաւակին՝ պայուսակը յափշտակելու համար:

դ. Գարօն յամառութեամբ կը մերժէր անցագիրը ցոյց տալ՝ նոյնիսկ նստած տեղէն: Եթէ տեսնի բրբական անցագիրը, զիտէր գիշուն գալիքը:

ե. Պանք Օքսմանի գրաւման նախօրեակին պատահած այս դէպքը պատմուած է Գարօյի յուշեամբ: Գրաւումը տեղի պիտի ունենար նոյն տարուան Օգոստոսին:

զ. Պոլսոյ, Իզմիրի եւ միւս քաղաքներու բոլոր բաղերը լրտեսներու հսկողութեան տակ էին:

## 2. Տուր գոյականները՝ պահանջուած թիւով (եզակի-յոգմակի) եւ հոլովով.-

- ա. ելեմուտք՝ եզկ., զործկ. .... բ. տղայ՝ յոգմկ., բացոկ. ....  
գ. լրտես՝ յոգմկ., զործկ. .... դ. պահ՝ եզկ., սեռկ.-տրկ. ....  
ե. երարի՝ եզկ., բացոկ. .... զ. կրբարիս՝ եզկ., զործկ. ....  
ի. մարդ՝ յոգմկ., սեռկ.-տրկ. .... ը. Անզիխ՝ եզկ., սեռկ.-տրկ. ....  
թ. ձմեռ՝ եզկ., սեռկ.-տրկ. .... ժ. բաջուրիս՝ եզկ., բացոկ. ....

## Բ - Գոյականակերպ ածանց-մասնիկներ

- Ըստ մը գոյականներ կազմուած են որոշ գոյականակերտ (այսինքն գոյական շինող, կազմող) ածանց-մասնիկներով, ինչպէս՝ -արան, -ուրիս:  
- Երբ գոյականակերտ ածանցը կ'աւելնայ պարզ արմատի մը վրայ (վարժ-արան), կը կազմէ ածանցաւոր բառ մը: Իսկ երբ կ'աւելնայ բարդ բառի մը վրայ (բարեկրթ-ուրիս), կը կազմէ բարդածանցաւոր բառ մը:

## 3. Գծիկով մը իրարմէ զատելով՝ արտագրէ արմատ(ներ)ը եւ մասնիկը.-

- |                      |                   |
|----------------------|-------------------|
| - դասարան .....      | - բաջուրին .....  |
| - բաղաբարուրիս ..... | - բննիչ .....     |
| - նաւակ .....        | - հայրիկ .....    |
| - վերադարձ .....     | - ընկերութի ..... |
| - պարտիզան .....     | - ելեմտական ..... |
| - միջուկ .....       | - զինեալ .....    |

## 4. Հետեւեալ ածանցներէն ամէն մէկով կազմէ ածանցաւոր կամ բարդածանցաւոր գոյականներ - երկուրական: Վերջին երկուրը՝ նախածանց մասնիկներ են (Սի՛ առներ թ. 3 վարժութեան բառերը):

- |               |       |
|---------------|-------|
| - արան .....  | ..... |
| - ուրիս ..... | ..... |
| - իշ .....    | ..... |
| - ակ .....    | ..... |
| - իկ .....    | ..... |
| - անի .....   | ..... |

-պան	.....
-ք	.....
-իր	.....
-ոյր	.....
-որդք	.....
-ում	.....
վեր(ա)-	.....
արտ(ա)-	.....

## գ - Քերականական լուծումի վերաբաղ

- Գոյականի մեջի արդէն ծանօթ քերականական պաշտօններն են.-
- Ռողդական հոլով՝ ենթակայ.
- Հայցական հոլով՝ ուղիղ խնդիր.
- Մեռական հոլով՝ յատկացուցիչ.
- Տրական հոլով՝ անուղղակի խնդիր:

5. Քերականական լուծում՝ թիւ 1 վարժութեան հետեւեալ բառերուն.-

- Օրինակ՝ Ոսպիկանապեկը - Հար գոյական եզ., ուղիղ հլվ., ենթակայ կը պահէր սպորտողին:*
- ա. Երեւոյքը.- .....
- բ. Թուրքիոյ.- .....
- գ. Անակին.- .....
- դ. անցագիրը.- .....
- ե. գրառումը.- .....
- զ. բաղարմերու.- .....

6. Տարահիւական վարժութիւն: Նախադասութիւնները վերածե՛ իրենց նախագիծին.-

- ա. Ոստիկանապետը այդ ճամրարդին անցագիրը պահանջեց:
- բ. Առիծը երեք անձարակ կենդանիները երսնիրեց:
- գ. Գարօն մօտեցաւ ծերաւիկ նատավարին:
- դ. Հայր անցագիրը շտափու ոստիկանին:

*Օրինակ՝ ա. ը.-*

Ոսպիկանապեկը Գոյկ., ենթակայ	այդ Յուցկ., որոշիչ	ճամբորույին Գոյկ., յատկացչ	անցագիրը Գոյկ., ուղիղ խնդ.	պահանջեց: Բայ, ստորագիր
--------------------------------	-----------------------	-------------------------------	-------------------------------	----------------------------

p. Առիժը	երեք	անձարակ	կենդանիները	հրատիրեց:
q. Գարու...				
դ. Հայը ...				

7. Վերի նախագիծերդ ընդօրինակելով՝ կազմե՛ մէկական նոր նախադասութիւն (Օրինակ տե՛ս՝ աղյուսակը)։

Գոյկ., նօրակայ Նախագարք	Տաւակ., որոշիչ այս	Գոյկ., յատկացցչ. երիբասարդին	Գոյկ., ուղիղ խնդ. պայուսակը	Բայ, ստորագի շաղկեց:
----------------------------	-----------------------	---------------------------------	--------------------------------	-------------------------

p. ....

q. ....

դ. ....

## ՀԱՏՈՒԱԾ ՈՒՂՂԱՎԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

### - Կանոններ, նշումներ -

- Զանազաններ՝
- Ջննութիւն, քննել, զննել՝ երկու նով: # Գնել.
- Անցագիր # անձնաբույր:
- Պետ և պէտ(ք) արմադները: Առաջիններ կը սկսանանք՝ ոստիկանապետ, խմբապետ, պետութիւն, պետական... երկրորդէ՞ անգետք, անավտան, պիտանի...
- Յիշեններ՝
- բարեկիրք բառի կառոյցը՝ բարի + ա + կիրք (ի + ա → ե) - և ամշուշփ՝ ուղղագրութիւնը՝ նով:

- բարեկիրք բառի կտորյցը՝ բարի + ա + կիրք (ի + ա → և) - եւ ամշուշպ՝ ուղղագրութիւնը՝ և-ով:
- ♦ Ըսի, որ ֆրանսական բաղարացի եմ, Թուրքիա Ելեմուտքի եարց չունիմ, եւ ուրեմն բնու պարտաւոր չեմ իրերս քննել տալու:
- ♦ Ուստիկանապետը, պահելով բարեկիրք ու բաղարավար երեւոյքը, կրկին նաևավարին միջոցով ինձմէ խնդրեց ցոյց տալ անցագիրս:
- ♦ Մինչ ես կը խօսէի ուստիկանին, լրտեսք մօտեցաւ նաևակին՝ պայտաւակս վեր ցնելու համար:
- Զե ոնափայտովս այնպէս իջեցուցի ձեռքին, որ պայտաւակը ծգեց ու ետ փախատ:
- ♦ Ուստիկանապետը չընդունեց, որ եիւպատուարանէն մարդ բերուի. երէ խսկապէս ֆրանսացի ըլլայի, այն ատեն ի՞նչ պիտի բաէին եիւպատոսին:

## 7

# ԳՈՅԱԿԱՆ-ԱՎՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ

### *Ա - Գոյական-Ավորոգելիի*

- ՅԻՇԵՅՈՒՄ.- Գիտենք, որակական ածական մը, երբ էական-բայ ստորոգիչին միացած է, ենթակային «ինչպէս ըլլալը» ցոյց կուտայ: Այս մարդը բարձրահասակ է նախադասութեան մէջ, բարձրահասակ ածականը մարդը ենթակային Ստորոգելին է:
- ՆՈՐՈՒԹԻՒՆ.- Երբեմն ստորոգելին որակական ածական չ'ըլլար, այլ գոյական: Մարդը ուստիկանապես է նախադասութեան մէջ՝ ուստիկանապես գոյականը մարդը ենթակային Ստորոգելին է:
- Գոյական-Աստորոգելին Ուղղական հոլով կ'ըլլայ:

1. Ստորոգելին տրուած է սեւ զիրելով. նետով մը զայն միացուր ենթակային, եւ քովը ճշդէ՝ որակական ածակա՞ն, թէ՞ գոյական ստորոգելի:

  - Պահակին կեանքը միօրինակ էր: .....
  - Պահակը բարձրահասակ մարդ մըն էր: .....
  - Հանցը յանցաւոր էր, որպէստեւ տղոց խորովածը կերած էր: .....
  - Հանցը մեր շունն էր. ան որկրամոլ էր, եւ բաւական զիրցած էր:

.....

- «Այցելուները» գողեր էին, բայց հազին ձայն լեցին՝ փախտան: Ուրեմն անոնք նաև վախելու էին:

.....

2. Զշփորենք Գոյական-ստորոգելին եւ Ռուղի խնդիրը: Ենթական եւ ստորոգելին նոյն անձը կամ առարկան են (Լէյլանը մտրուկ մը է): Իսկ Ենթական եւ Ռուղի խնդիրը իրարժե տարբեր անձեր կամ առարկաներ են (Լէյլանը մտրուկ մը տեսատ):
- Մի՛ մոռնար էական բայի խոնարհումները՝ եմ, էի, եղայ, պիտի ըլլամ...

- Գ-տնենք գոյական-ստորոգելին եւ իր Ենթական.-

Այսպէս՝ Հանցը մեր շունան է:

• Շունան - Գոյական արորոգելի Հանցը և նրակային:

- ա. Թթենին հսկայ ծառ մըն էր: .....  
բ. Տղան ծիուն ընկերը պիտի ըլլար: .....  
գ. Լէյլանը մեր իիւրը եղաւ: .....  
դ. Եղբայրներս մեր այգիներուն տէրերն էին: .....  
ե. Քարայրը առիւծին բնակարանն է: .....

Ուշադի՛ր.- Ստորոգելի չկարծենք -ած վերջացած բայի մասերը, որոնց ետևէն եմ, ես, է... էական բայ մը կուգայ: Եթե կ'ըսնենք Լէյլանը բրենին կապուած էր, զարդ ունինք կապուած էր ստորոգիչին ենտ. ստորոգելի չկայ:

3. Պաշտօններու կիրարկում: Նոյն բառը տարբեր նախադասութիւններու մէջ կրնայ ունենալ տարբեր պաշտօններ:

- Կը գործածեմ ձի գոյականը (եզակի կամ յոգնակի) նախադասութեան մը մէջ՝  
- իբր և նրակայ՝ → Մեր ձին կը զարմէ ուշադի՛ր:

- ա. իբր ուղիղ խնդիր → .....  
բ. իբր յատկացուցիչ → .....  
գ. իբր տրկ. ելք. անուղղակի խնդ. → .....  
դ. իբր ուղղկ. ելք. ստորոգելի (էական բայով...) → .....

## **Բ - Արորոգիչի լրացումներ՝ պեղի և Ժամանակի**

- Որոշ բառեր նախադասութեան մէջ ստորոգիչին քով դրուելով կը ճշդեն, թէ անոր գործողութիւնը ո՞ւր, ե՞րբ... տեղի կ'ունենայ: Այսպէս՝ Լէյլանը առաջնորդեցի մեր ախոռ. կամ Գիշերը արջերը որսի կ'ելլեն:
- Այս օրինակներուն մէջ, ախոռը կը ճշդէ առաջնորդեցի ստորոգիչի գործողութեան տեղը, իսկ գիշերը՝ կը ճշդէ կ'ելլեն ստորոգիչի գործողութեան Ժամանակը: Կ'ըսնք, որ անոնք Տեղի եւ Ժամանակի լրացումները են, ամէն մէկը՝ իր ստորոգիչին: Կը պատասխանեն յաջորդաբար ո՞ւր եւ ե՞րբ հարցումներուն:
- Տեղի եւ Ժամանակի լրացումները յաճախ կ'ըլլան Հայցական հոլով:

**4. ԱՅԻ ԳԻՐԵՐՈՎ ՄՐՐՈՒԱԾ ԲԱՆԵՐՈՒՄ ԻԱՄԱՐ ԾՂԷԿ՝ ՏԵՂԻ՝ ԼՐԱԾՈԱ, ՔԵ՛ ԺԱՄԱՆԱԿԻ (ԱՊԱՉԻՆԻՆ ՏԱԼՔ ԱԼԵՍՈՒՄ S, ԵՐԿՐՈՐԴԻՆ ՏԱԼՔ Ծ): ՍԼԱՋՈՎ ՄՈ ՊԱՆՈՆՑ ԿԱՎԵՇԻ ԻՐԵՆԸ ԱՍՈՐՈԳԻՇԽԱՆ.-**

**ա. Ամրող ձմեռը մարդ չի մտներ Մթնածոր:**

**բ. Առառն աղուէսը մտաւ իր որջը:**

**գ. Գիշերը տղաս նստած էր խոհանոցը:**

**դ. Թաղին տղաքը հաւաքուած էին մեր պարտէզը:**

**ե. Առառն լոյսը արագ հասաւ մեր սենեակը. քայց եւ հազիւ իրիկունք արքնցայ:**

**5. Ուշադիք.- Տեղի կամ ժամանակի իմաստ ունեցող ամէն բառ ստորոգիշի լրացում չկարծենք:**

**- Օրինակ՝ երբ կըսենք Գիշերը հասաւ, անշուշտ գիշեր բառը ենթակայ է:**

**- ԱՅԻ ԳԻՐԵՐՈՎ ԲԱՆԵՐԸ ԱՐՏՈՎԸՔԸ ԵՎ ԲՈՎԸ ԳՐԵՇ ՊԱՀՈՏՈՆԸ:**

**Այսպէս՝ Ամառուան գոարը միշտ հաճնիլի է մեզի համար:**

**Ամառուան.- Յարկացուցիչ գոարը գոյականին:**

**կամ՝ Ամառ Փարիզ պիտի երրանք:**

**Ամառ.- Ժամանակի լրացում պիտի երրանք սրորողիշին:**

**ա. Գիշերը որսի կնլեն Մթնածորի կենդանիները:**

.....  
.....

**բ. Անը գիտացիները ձմեռը չեն սիրեք:**

.....  
.....

**գ. Առաւոտը կը բացուի, անտառը կ'արրննայ:**

.....  
.....

**դ. Եշ, կապիկ ու աղօւս՝ մտան բարայր:**

.....  
.....

**ե. Անք մայրաբաղարը Երեսանն է:**

.....  
.....

գ. Ամենին շատ սիրած տեղս ծովափն է:

## Գ - Անուղղակի խնդիր՝ բացառական և գործիական հոլով

- Բացառական եւ գործիական հոլովներով բառեր կրնան ունենալ զանազան պաշտօններ (պիտի տեսնենք աւելի ուշ): Յաճախ անոնք անուղղակի մասնակցողներ են ենթակային կատարած գործողութեան, որեմն կը լան Անուղղակի խնդիրներ:

հ. Փակագիծի մէջ գրուած բառը վերածէ՝ իր բացառական կամ գործիական հոլով ձեւին, ոչաղորութիւն ընելով իմաստին: Քովը աւելցուր ինչ հոլով ըլլալը:-

Այսպէս՝ Երբ կը բաժնուէինք մեր (բարեկամ) ... *բարեկամէն (բացառ հլվ.)* ....., շատ տխուր էինք:

- ա. Դուք հետաքրքրուեցա՞ք այդ (բատրոն) .....
- բ. Մենք շատ նեղուած ենք ձեր (դաստիակերներ) .....
- գ. Մանշուկը ուրախացաւ իր նոր (նուէր) .....
- դ. Մի՛ պատմեր, զգուած եմ այդ (պատմութիւն) .....
- ե. Տղաքը խանդավառուած են իրենց նոր (համակարգիչ) .....
- զ. Աշքերը բաց էին, երբ կը բաժնուէր (Երեւան) .....

## ՀԱՏՈՒԱԾ ՈՒՂՂԱՎԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

### • Կանոններ, նշումներ-

• Ամէն կը գրուի -է-ով (նոյնը՝ ամէնօրեայ), իսկ ամենը, ամեննէն եւ ամենաւ-՝ կը գրուիմ -ե-ով:  
• Չ՝ (ապարարցով) կը գործածուի միայն սահմանականի ներկային համար (եզակի, երրորդ դէմք):

- Ամէն երեկոյ, ես ձեռքերովս կը բակեի Լեյլանին կապը, եւ զինք կ'առաջնորդէի մեր ախտոին ամենալաւ ամենինը:
- Աղուէսը խելք բանեցուց եւ սա պատասխանը տուաւ Աղիւծ-արքային.- «Քիրս հաստ չ'առներ, որովհետեւ ծնած օրէս՝ հարբուխ եմ»:
- Մընածորի միակ արահետոր ձմբան սկիզբը կը փակուի. ամրող ձմեռը մարդ ոտք չի դներ աշխարհէն մոռցուած այդ ամենինը:
- Գիշերը կու գայ, եւ Մընածորի բնակիչները որսի կ'ելլեն: Արջերը տանձ կը հաւաքեն, իրարու հարուածներ կու տան, կը պարեն ձիւնին վրայ: